

# Բ Ե Չ Մ Ե Ա Լ Գ

Օ Ր Ա Գ Ի Ր

ԲՆԱԿԱՆ, ՏՆՏԵՍԵԱԿԱՆ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Գ Ի Տ Ե Լ Ե Ը Յ

Գ . Տ Ա Ր Ի , Թ Ի Ի 7 .

1845

Ա Պ Ր Ի Ա 1 .

ԲՆԱԿԱՆ Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Տ Ո Մ Ա Ր Ա Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Օ առիական հաշիւներուն վրայ տեղեկութիւնք :

Ինչպէս չրէից, նմանապէս ամէն քրիստոնէից տոմարներուն մէջ զատկական հաշիւը ամենահարկաւոր գիտնալու բան մըն է : Ի՞նչ հարկաւորութիւնը աւելի կ'իմացուի նաև աստարի, անոր համար որ նոր տոմար բանեցընողները կամ թէ Վատինացիք հինգ շաբաթով առաջ զատիկը ըրին, քի իրենց Մարտի 23<sup>ին</sup> : Ուստի աս հաշիւներուն վրայ համառօտ ու պարզ տեղեկութիւն մը գնելով հոս, յուսանք որ շատին օգտակար ու հաճոյ բան մը ըրած կ'ըլլանք :

Իմենուն յայտնի է թէ չրէայք իրենց զատիկը՝ նիսան ամսուն 14<sup>ին</sup> կը տօնեն հին ատենէն՝ ի վեր . նիսանը աստուածաշնչի տարւոյն առջի ամիսն է, և աս ամսուս 14ը լուսնի լըր-

մանը կը հանդիպի, կամ գարնանային գիշերահաւասարին հետ, կամ անմիջապէս ետքը : Ինչ որ չրէայք ամփոփ մէկտեղ էին, լուսնին ամէն օրերը համընդհանր համար բարձր աշտարակներու վրայ կ'ելլէին կը գիտէին, ու լուսնի տեսածնուն պէս փողեր հնչեցընելով ամենուն կ'իմացընէին : Իայց երբոր սկսան ասդիս անդին ցրուիլ, ան ատեն սկսան այլևայլ հաշիւներ հնարել ու տոմարական շրջաններ գործածել, ինչպէս որ ինչուան հիմայ ալ կ'ընեն :

Վրիստոնէայք ալ զատիկը կը տօնեն, չէ թէ Սարայէլացոց զատիկին յիշատակը պահելու համար, հապա Վրիստոսի տեառն մերոյ փառաւորեալ յարութեանը յիշատակ, որով ՚ի գերութենէ սատանայի և մեղաց յազատութիւն դարձանք . անոր համար քրիստոնէից մէջ ալ զատիկը ամէն տօներէն մեծ կը սեպուի, և տարւոյն ուրիշ ամէն շարժական տօները զատիկէն կախուած են :

Վրիստոնէութեան առջի դարերուն մէջ ոմանք, և մանաւանդ փողքը Միսիայի բնակիչները, առանց կիրակին

1 Չատիկը չրէից լեզուովը Քրիստի կ'ըսուի, և ասորերէն քրիստի, և ըսել է անդ կամ էլ . այսինքն թէ ան օրը հրեշտակը անցաւ բոլոր Եգիպտոսի մէջէն, ու զատիկական գառին արեամբը ջնեղուած աներուն մէջի անգրանիկները շարդեց . կամ թէ ինչպէս ուրիշները կ'ըսեն՝ անոր համար անցք բուռեցաւ որ անկէ ետքը Սարայէլացիք Վարմիր ծովէն անցան աւետեաց երկիրը մտնելու համար : Յոյնք և ուրիշ Եւրոպացիք ալ Փոստ բառը կը գործածեն սովորաբար :

կամ շաբթուն օրերը դիտելու՝ Նրէից հետ կը կատարէին զատկի տօնը, այսինքն առաջին ամսուն լուսնի լրման օրը զատկական գաւուր կ'ուտէին Նրէից պէս՝ աղուհացից պաքը լուծելով, և անոր յաջորդ կիրակին Վրիստոսի սուրբ յարութեան տօնը կը կատարէին : Բայց ուրիշ շատ քրիստոնեայք, և մանաւանդ արեւմտեան եկեղեցին, Նրէից հետ ամենեւին զատկի յիշատակ չէին ըներ, հապա անոնց զատկէն շաբթ մը ետե՛ւ առջի կիրակին : Եւ բանիս վրայ շատ քննութիւններ ու վէճեր ըլլալէն ետքը, 325<sup>ին</sup> Վիկիոյ սուրբ ժողովին մէջ 318 հայրապետք որոշեցին որ զատիկը գարնան գիշերահասարէն ետեւ հանդիպած լուսնի լրմանը դիմացի կիրակին տօնուի . կամ թէ նոյն իսկ գիշերահասարին օրը տօնուի, որ է մարտի 21 . թէ որ լուսնի լրման օրը կիրակի ըլլայ, առջևի կիրակին տօնուի, ըսին . որպէս զի Նրէից հետ միատեղ չգայ մեր զատիկը . վասն զի անոնք, ինչպէս որ ըսինք, ամսուն 14<sup>ին</sup> ճիշդ լուսնի լրման օրը կը տօնեն, շաբթուն օր օրն որ ըլլայ : Եւ մէկ-դեցիք աս բանս ընդունեցան, և մէկ-քանի չընդունողները՝ չորեքտասանականք ըսուեցան ու յեկեղեցւոյ բանադրուեցան :

Եւ զաս կերպով զատկական տօնին սահման որոշուեցաւ մարտի 22<sup>ին</sup> ինչուան ապրիլի 2<sup>ձ</sup>ը, այսինքն մարտի 22<sup>ին</sup> կանուխ չկրնար գալ զատիկը, ապրիլի 2<sup>ձ</sup>էն ալ աւելի չկրնար ուշանալ . ասոնց համեմատութեամբ ամսագլուխները կամ զատկական լուսնի ծնունդներն ալ կը սկսին մարտի 8<sup>ին</sup> կամ ապրիլի 3<sup>ին</sup> : Եւ բանս գտնելէն ետքը պէտք էր նաև գիտնալ թէ արդեօք ամէն տարի ան միջոցին մէջ որ օրը կ'իյնայ լուսնի ծնունդը, որով կարելի ըլլայ նաև լրումը գուշակել . և ահա ասոր համար սկսան զանազան հաշիւներ կամ շրջաններ գործածել, ինչպէս է Սեթոնի շրջանը կամ իննևտասներեակը, և եօթներեակը

կամ կիրակագիրը : Եւ շրջաններով աղիւսակներ շինեցին ու սկսան գործածել նախ արեւելեան եկեղեցիք ետքը լատինացիք :

Եւ յայտի շրջաններով 1200 տարիէն աւելի վարուելէն ետեւ՝ տեսան որ իննևտասներեկի շրջանն ալ պակասաւոր է, և ամէնքը կ'ուզէին որ տոմարիննորոգութիւն մը ըլլայ . ուստի 1581<sup>ին</sup> Վրիգոր ԺԳ Նումայ քահանայապետը շատ մը վարպետ աստղաբաշխներ ու տոմարագէտներ ժողվելով, որոնց մէջ երևելի էին Վլաւիոս յիսուսեան կրօնաւորը ու Վիլիոս, անոնց խորհրդովը քաղաքական կամարեգակնային տարին շտկեց, և լուսնի փոփոխութիւններուն ժամանակը որոշեց . մեթոնեան շրջանին տեղն ալ վերագրաց շրջանը հաստատեց, որպէս զի նորէն խառնակութի չըլլայ հաշիւներու մէջ . և աս ոճրան ատենի ամէն ուսումնարաններն ընդունեցան :

Նիմա տեսնենք թէ աս կերպով ինչպէս դիւրաւ կրնանք գտնել զատիկը : Թող թի մը վրայ յունուարի 1<sup>ին</sup> սկսեալ՝ տարւոյն ամէն օրերը գրէ, ու 1<sup>ին</sup> սկսեալ այբուբենին առջի եօթը գրերը դիր, այսինքն Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է . այսպէս գրէ ամէն շաբթու դիմացը ինչուան դեկտեմբերի վերջը . ան գիրն որ ամէն կիրակիներուն դիմացը կ'իյնայ՝ կ'ըսուի կրակագիր : Տարին ինչ օրով որ կը սկսի, նոյն օրով ալ կը լմննայ . ուստի թէ որ տարւոյ մը կիրակագիրն է Է, հետեւեալ տարւոյնը կ'ըլլայ Զ . և այսպէս միշտ ետ ետ կ'երթայ : Եւ ամէն տարի 365 օր է . հապա տարի ալ կայ որ 366 օր է որ նահանջ կ'ըսուի . ասոր համար նահանջ տարին երկու կիրակագիր կը գործածուի . առջինը առջի երկու ամսուան համար, երկրորդը վերջի տասը ամսուան համար : Բայց որովհետև ըստ Վրիգորեան տոմարին ամէն մէկ հարիւր տարիներուն մէյմը նահանջ չըլլար, ինչպէս 1800<sup>ին</sup>, 1900<sup>ին</sup>, ուրեմն անոնց կիրակագիրներն ալ հասարակ

տարուան պէս պէտք է հաշուել:

Վերադիր ըսուածը կը ցուցնէ թէ յունուարի 1<sup>ին</sup> լուսնի քանի՛երորդ օրն է. կամ թէ նախընթաց տարւոյն հոգի նոր լուսնէն ինչուան նոր տարւոյն առջի նոր լուսինը քանի՛ օր անցեր է: Մտղաբաշխները աս օրերը ճիշդ ժամերով ու վայրկեաններով կը հաշուեն. անոր համար իրենցը աստղաբաշխահան Ֆերադիը կ'ըսուի. իսկ եկեղեցահան Ֆերադիը օրերը միայն կը հաշուէ. և որովհետև լուսնական տարին 354 օր է, և արեգակնայինը 365, ամէն տարի լուսնական տարին 11 օր ետ կը մնայ: Մասնկ ըլլալով, դնենք թէ մէկ տարի մը նոր լուսինը յունուարի 1<sup>ին</sup> հանդիպեցաւ, ան տարուան վերադիրը կ'ըլլայ 0. յաջորդ տարուանը կ'ըլլայ ժԱ, մէկալինը ԻԲ, չորրորդինը ԼԳ. բայց որովհետև 30 օրը նախընթաց լուսնին կը տրուի, անոր համար չորրորդ տարւոյն վերադիրը կը մնայ Գ: Հինգերորդ ու վեցերորդ և մէկալ տարիներուն համար ալ միշտ 11 կ'աւելցուի, ու 30<sup>ը</sup> անցնելուն պէս՝ կը ձգուի: Ղրիգորեան տոմարը հաստատուած տարին, այսինքն 1582<sup>ին</sup> վերադիրն եղաւ է, ուստի յաջորդ տարին էր ժԸ, և այլն. ասանկով 30 վերադիրներուն 12 անգամ կրկնուելովը մշտնջենաւոր ազիւսակ մը կը ձևանայ, որով խիստ դիւրին է զատիկը գտնելը. և ազիւսակին գլխաւոր կտորը աս է.

Օր. Կեր. Վեր.	Օր. Կեր. Վեր.
Մարտ 8 . . . ԻԳ	Ապր. 1 . Է . . . ԻԹ
9 . . . ԻԲ	2 . Ա . . . ԻԸ
10 . . . ԻԱ	3 . Բ . . . ԻԷ
11 . . . Ի	4 . Գ . 25 . ԻԶ
12 . . . ԺԹ	5 . Դ . 15 . ԻԵ
13 . . . ԺԸ	6 . Ե . . . .
14 . . . ԺԷ	7 . Զ . . . .
15 . . . ԺԶ	8 . Է . . . .
16 . . . ԺԵ	9 . Ա . . . .
17 . . . ԺԴ	10 . Բ . . . .
18 . . . ԺԳ	11 . Գ . . . .
19 . . . ԺԲ	12 . Դ . . . .
20 . . . ԺԱ	13 . Ե . . . .
21 . . . Ժ	14 . Զ . . . .
22 . Դ . Թ	15 . Է . . . .
23 . Ե . Ը	16 . Ա . . . .

Օր. Կեր. Վեր.	Օր. Կեր. Վեր.
24 . Զ . Է	17 . Բ . . . .
25 . Է . Զ	18 . Գ . . . .
26 . Ա . Ե	19 . Դ . . . .
27 . Բ . Դ	20 . Ե . . . .
28 . Գ . Գ	21 . Զ . . . .
29 . Դ . Բ	22 . Է . . . .
30 . Ե . Ա	23 . Ա . . . .
31 . Զ . .	24 . Բ . . . .
. . . . .	25 . Գ . . . .

Ուրեմն երբոր մէկ տարւոյ մը վերադիրն ու կիրակագիրը գիտես (ըստ լատինացւոց), ինչպէս աս տարուանս վերադիրը՝ որ է ԻԲ, ու կիրակագիրը Ե, վերի ազիւսակին մէջ կը տեսնես որ դիմացը Մարտի 9 է. ըսել է թէ զատկական լուսնի ծնունդը մարտի 9<sup>ին</sup> է. վրան 13 օր աւելցուր, կ'ըլլայ 22, և ան օրը կ'ըլլայ զատկական լուսնի լուսնի. զատիկն ալ անոր դիմացի կիրակին կ'իյնայ, ինչպէս որ կը ցուցնէ Ե կիրակագիրը, որ մարտի 23<sup>ին</sup> դիմացը դրած է: Ղալ տարի, 1846<sup>ին</sup>, կիրակագիրն է Դ, վերադիրը Գ. որ կը պատասխանէ մարտի 28<sup>ին</sup>. ուստի ապրիլի 10<sup>ին</sup> աւագ լուսնի կ'ըլլայ. և նոյն ամսուն 12<sup>ին</sup> որ յաջորդ կիրակին է, ինչպէս Դ կիրակագիրն ալ կը ցուցնէ, զատիկ է ըստ նոր տոմարին:

Մ բաներէս կ'իմացուի թէ սուրբ եկեղեցին՝ թէ Նիկիոյ ժողովէն առաջ և թէ ետքը ամսագլուխները և լուսնի լուսնները գտնելու համար անհնախ աստղաբաշխական կերպեր չէ բանեցուցած. հապա միշտ այլևայլ շրջաններ. և թէպէտ Ղրիգորեան տոմարին հնարողներն ալ գիտէին թէ լուսնի լուսնները ճիշդ ու աստղաբաշխական վերադրաց հաշուին հետամէն տարի չեն յարմարիր, հապա երբեմն քիչ մը իրարմէ ետև առաջ կը մնան, բայց շատ իմաստութեամբ լաւ համարեր են պարզ վերադրաց ոճը բանեցընել աս եկեղեցական հաշիւներուն մէջ, քան թէ աստղաբաշխական բարակ հաշիւներու կապուիլ: Մ հապա պատճառաւ նաև մեր օրացուցին մէջ Յետին լուսնի լուսնի դրուած է

մարտի 11<sup>ին</sup>, որ է ըստ նոր տոմարին 23, և լատինացւոց զատիկ . ան ալ արևը մննելէն 4 ժամ ու 12 վայրկեան ետքը՝ աստղաբաշխական հաշուով . որ եթէ եկեղեցականին հետ հաւասար ըլլար, լատինացւոց զատիկը յաջորդ կիրակին պիտի ձգուէր, որ է մարտի 18, կամ ըստ նոր տոմարի՝ 30 : Բայց ինչպէս որ վերը ըսինք, եկեղեցին վերադրաց կանոնով հաշուելով՝ զատկական լուսնին լուսմը 22<sup>ին</sup> կ'իյնայ . ուրեմն երկրորդ օրը, որ է կիրակի ու մարտի 23, կրնայ օրինաւորապէս զատիկը տօնուիլ :

Ըստ հին տոմարին զատիկը գրտնելուն կերպերը ուզողը փոքր ժամագրքին մէջ կը տեսնէ . մենք հիմա համառօտ կերպով մը ան յիշենք՝ թէ աս հին և նոր տոմարին իրարմէ տարբեր ըլլալուն պատճառն ինչ է :

Արկիոյ ժողովին ատենները հին տոմարին կարգաւորութիւնը բաւական ճիշդ էր, ու զատկական լուսնին ծնունդն ու լուսմը գրեթէ անսխալ կը ցուցնէր : Բայց հարիւրաւոր տարիներ անցնելէն ետքը իմացուեցաւ որ ան հաշիւներուն մէջ քանի մը վայրկեանի տարբերութիւն կայ եղեր . և աս վայրկեանները իրարու վրայ զարնուելով՝ ժամեր օրեր ձեւացեր են, ու զատկի տօնը շատ անգամ գարնանային լուսնի լումանէն ալ անդին կ'անցնի . որով լուսնի աւագ լումանէն 14 օր անցնելէն ետքը՝ յաջորդ կիրակին չըլլար զատիկը, հապա անոր ալ դիմացի կիրակին . երբեմն ալ գարնանային առաջին լուման ատենը չպատահիր, հապա երկրորդ լումանէն ետքը, քի հինգ շաբաթ ետև, ինչպէս աս եղաւ նաև աս տարի : Թէ որ աս սխալը անյայտ մնար, կամաց կամաց այնչափ կը հեռանար զատիկը մարտի հասարակածէն, որ ինչուան մայիս՝ յունիս ամիսներուն մէջ ալ կրնար պատահիլ : Արկիոյ ժողովոյն կանոնին դէմ : Իսկ սխալին գլխաւոր պատճառը աս էր : Հին ատենը արեգակնային տարին 365 օր ու 6 ժամ կը սեպուէր . ա-

նոր համար ալ իրեք տարի ետևէ ետև տարին 365 օր հաշուելէն ետքը, չորրորդ տարին ան աւելցած 6 ժամերն ալ չորս անգամ կրկնելով, ամբողջ օր մը կը հաշուէին, ու ան տարին՝ որ նահանջ կ'ըսուի՝ 366 օր կը համարէին : Ետքերը իմացուեցաւ որ տարին 365 օր ու ամբողջ 6 ժամ չէ, հապա 6 ժամէն 11 վայրկեան ու 15 րոպէ պակաս է . որով հին տոմարին նահանջը 130 տարուան մէջ գրեթէ օրով մըն ալ կ'աւելնար . ուստի 1300 տարի անցնելէն ետև՝ գարնանային հասարակածը մարտի 11<sup>ին</sup> կ'իյնար, որ Արկիոյ ժողովոյն ատենը մարտի 21<sup>ին</sup> էր : Եւ պատճառաւ մարտի 11<sup>էն</sup> ինչուան 21<sup>ը</sup> եղած միջոցին մէջ թէ որ լուսնի 14 օրը հանդիպէր, եկեղեցին հարկ կը համարէր ան լուսինը զատկական չսեպել, հապա անոր յաջորդը . թէպէտ և բուն շիտակը առաջինն էր :

Հին տոմարին մէկ սխալն ալ աս էր որ հիները կարծէին թէ 19 տարուան մէջ արևն ու լուսինը նոյն կէտը կը հասնին մէկտեղ՝ նոյն օրը, նոյն ժամը և նոյն վայրկեանը . բայց իրօք այնպէս չէ, հապա 19 տարուան մէջ լուսինը արևէն գրեթէ մէկ ժամ ու կէս պզտիկ շրջան կ'ընէ, կամ թէ առաջ կ'երթայ, այնպէս որ 312 տարի ու կէս անցնելէն ետքը՝ լուսնի ծնունդը մէկ օր մը առաջ կը պատահի : Եւ որ համար Արկիոյ ժողովէն ինչուան տոմարին նորոգութեան ատենը 1250 տարի անցած ըլլալով, լուսնի ծնունդը գրեթէ չորս օր դէպ 'ի ամսուն սկիզբը կը պատահէր :

Եւ երկու սխալներուն պատճառաւ հին տոմարին զատիկը եկեղեցական կանոնին համաձայն չըլլար, ու երթալով աւելի ալ կը ծռի, այնպէս որ ինչպէս ըսինք՝ մայիսի և յունիսի մէջ ալ կրնայ գալ զատիկը :


Եւ յաջափով յայտնի կ'իմացուի թէ հարկ էր որ Ղրիգոր ԺԳ պապը 1581<sup>ին</sup> երբոր տոմարը ուղեց նորոգել՝ մէկ տարիէ մը 10 օր դուրս ձգէր, որպէս

զի գարնանային հասարակածը մարտի 21<sup>ին</sup> էյնայ, ինչպէս էր Նիկիոյ ժողովոյն ատենը : Ուստի հրամայեց որ յաջորդ տարին հոկտեմբերի 4 ըսեւէն ետքը 5 չըսեն, հապա 15, 16 և այլն . և ահա աս է հին և նոր տոմարին իրարմէ տարբեր ըլլալուն գըլ-

խաւոր պատճառը, որ առաջ 10 օր էր, ետքը եղաւ 11, և հիմա 12 օր է . այսինքն հին տոմարին յունուարի 1<sup>ը</sup> նոր տոմարին յունուարի 13 է, և այլն : Ուրիշ մանր գիտելիքները տոմարագիտաց կը թողունք :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Տորիէ ' :



ՏՈՐԻԻԿԸ հին ատենը խիստ յարգի թռչուններէն մէկն էր, մանաւանդ հռովմայեցւոց մէջ, մին փափկու-

թեանը համար : Մանաւոր վանդակներու մէջ կը պահէին ու ծեծած թուզով և ուրիշ պտուղներով ու ալիւրով կը գերցընէին, ու ինչուան տասնական դենարի կը ծախէին ամէն

1 Արքեճ 4-1-17 :